

կտորը կը գտնուի ամէն հայ ձեռագրաց մէջ՝ նաեւ Փատիսի ձեռագիրն ի միասն առեւալ. Սակայն չեղ կնար այս կտորն իբրև ապացոյց բերուիլ որ հայերէն բնագիրն ու մեկնութիւնն իրարմէ անկախ թարգմանուած են: Թէ այս կտորը մեկնութենէն առնելով սպրդած մտած է նաեւ Արքատուէի քանի մը հայ ձեռագիր բնագրաց մէջ, յայսնի բան է անկէ որ նշնը չի գտնուիր Ըօդ. Ticianus ձեռագրին մէջ, եւ ոչ ալ նշյ նսկ մեկնութիւնն անհրաժեշտ կը պահանջէ բնագիր մ'որուն մէջ այս բառերը գտնումն: Եթէ նաեւ այսպէս խէ ըլլար, այս անմիաբանութիւնը յառաջ եկած ըլլալու է բնագրին ու մեկնութեան կրկին յունարէն սկրընագիր ըլլալէն:

Տ 7. Հնդունելով ուրեմն որ բնագրին թարգմանութիւնը ժամանակակից է մեկնութեան թարգմանութեան, կնանեք վերջնշյ ժամանակն ու մոխութիւնը որոշէ: Ստորոգութեանց եւ Յաղագս Մեկնութեան դրոց այս հայերէն մեկնութեանց մէջ զարմանակ եղանակաւ շասա քիչ կոռուպներ կան՝ անոնց յշն սկզբնագրին յօրինման ժամանակն որոշելու համար: Սակայն թարգմանութեան ժամանակին համար նշն մը կը գտնուի, զոր ցացցոց ինձ իմ բարեկամն Պարուեան Վրդ. ի Մանէսութքը: Մեկնութեան մէջ Վարդան մտուն անձ մը կը լիշտի իրը օրինակ քաջութեան. այսպէս յիշուած Վարդան անունն ուրիշ մը գժուարա կնայ ըլլալ, բաց միայն այս զօրավարին որ Պարսից դէմ մղած ճակատամարտին մէջ բնկաւ: 451ին 6. Ք: Աւքեմ եթէ այս անունն ընդմիշարկեալ յաւելուած չէ, հայերէն մեկնութիւնն եւ անոր հետ կապուած բնագրին թարգմանութիւնը չենք կնար եւ դարու կիսէն աւելի կանուե գնել:

(Ըստուածիւ:)



ԵԶԿԸՒՆ ԿՈՐՈՒՄՑՆԵՐ

Ըմսյ ընթացքին մէջ հայ գրականութիւնն մեծ կրուստ ունեցաւ յանձնն երեք ծանօթ արանց, որոնց մին իւր մեղածածոր լեզուան ժողովրդական հայ գրականութեան նոր միւլը մոցցոց, միւն իւր հրապարակախօսական գողուսէութեամբն արեւելան Հայոց ըստ իմբ կրտութեան գլխաւոր նպաստողն եղաւ, եւ

իւրորդն իւր գիտնական գրութեամբն հայ ազգն կը ծանօթացցնէր եւրոպական գիտնական աշխարհն եւ որ իւր անխոնջ գործունէութեամբն մեծ ապագայ կը խոստանար: Այս եւրե անձինքն են՝ Գարեգին եպ. Սրուանձեանց, Գրիգոր Արծրունի եւ Կ. Ա. Շուումիք:

Գորէէն եղ. Արունեցուանց: — Նոր անցած (1892) տարւց վերջն ամսյոն մէջ վախճանեցաւ հայ գրականութեան ամէնէն նշանաւոր Ներկայացուցիչներէն մին Գարեգին նպիսկոպոս Արտանաւեանց 52 տարեկան (ծ. 1840 ի վան), որ հայ մատենագրութեան մէջ մոցցոց առաջին մետամ նոր միւր մը՝ ժողովրդական գրականութեամբն մշակում եւ ունեցաւ արդէն շատ հետեւոններ: Իւն պարտական ենք այս կիրառական մշումն որոն նպաստակն է ժողովրդական անդիր գրականութիւնը, զրցցներն, բանաստեղծութիւնն եւն հանել ի լոյս, եւ նիւն է որ ամէնէն աւելի մշակց այս միւրն, եւ յերեւան հանեց առաջին անդամ հայկական մեծ ժողովրդական դիւցաներութեան մը նշանաբն, եւ որուն բաւական մեծ մասն ժանօնք է այսօր իւնեւ հետեւողաց արդեամբք: Իւր շասա մը գրութեանց մէջ նշանաւոր են՝ Գրոց Բրոց եւ Սատոնցի Դաւիթ Կամ Մհերի գոռու, (Կ. Պոլիս, տպ. Ե. Մ. Տնտեսան 1874.) «Հնոց - Կորոց» (Կ. Պոլիս 1874.) որ կը պարունակէ նախնեաց քանի մը գրութիւնք Թիշտառակարանք, Ցոցակ ձեռագրաց եւն. «Մանաւա» (Կ. Պոլիս, 1876) որ շատ ընտիր նկարագրութիւն է Վանայ սովորութեանց, հաւաքածց նշյ լեզուաւ վիպիկներուն եւն եւ բառերու եւ հետաքրքրական ժամանակագրութեան մը. «Թորու Աղբար», (Ա. Հար, Կ. Պոլիս 1879, Բ. Հար. Կ. Պ. 1885) որ ընտիր ուղեցրութիւն է հանդերձ ազգագրական տեղիւութեամբք, ցուցաներով ձեռագրաց պյեւալ վանաց եւն. եւ վերջապահ իւր այս կարգի գրութեանց ամէնէն գեղեցիկն «Համով - Հոտառ» (Կ. Պ. Պապ, Գ. Պապ. 1884) որ է տեղագրութիւն, եւ հաւաքածց իրը երեսուն «Հերեաթերու», բազմաթիւ գեղշկական երգերու եւ գտաւուական բառերու: Այս ամէն գրութիւնք ազգպային ազգագրութեան եւ ժողովրդական բանահիւսւութեան համար մշտատեւ անդին յարգ ունեն, եւ նշանաւոր են նաեւ հեղինակն գրութեան զգայուն եւ առցյա ոճովն, որով կը փային իւրեն ուղեցրական տեղեկագրութիւնք, թէեւ բաւական ժամանակէ ի վեր լրած եր իւր գրիչը, սակայն կը յոււանք որ իւր թողոցած

ձեռագրաց մէջ հրատարակութեան արժանի  
նիւթեր գտնուին:

Գրիգոր Արքունին: — Ցիղիսէն 1893 Յու-  
նուար 1 թուով խմբագրութեան ուղղեալ  
հեռագիրը կը գումէ թէ՝ «Գրիգոր Արքունին  
մեռաւ»: Հանդուցիլըն ժիր գործունեութիւնն  
իրեւ հիմնագիր եւ խմբագիր «Մշակ» թերթին  
եւ իւր հրատարակախօսական ասպարիզին մէջ  
ունեցած արդիւնքը եանօթ են ամենուն: Հանդու-  
ցեալն հազիւ քանի մը տարի յառաջ (1890,  
օ. 18 Մայիս) տօնած էր իրեն գրաւոր գործու-  
նեութեան 25ամայ համեսր: Իւր «Մշակ»  
թերթն որ նոր բոլորեց իւր 20ամայ շընարը,  
կաւասից բովանդակ Հայոց մօսար զարդացման  
նշանաւոր գեր մ'ունեցած է միշտ, եւ ազ-  
գային քաղաքակիլութեան գլուխոր մէկնպատ-  
տողն եղած: Իրեն կորուսս ազգային լրագրու-  
թեան մեծ կորուսս մըն է: Ցայսներով մեր խո-  
րին ցաւակյութիւնը նյոն արդիւնաւոր թերթին  
իմանագրութեան, կը մասղենք որ հանդու-  
ցելըն ձեռնարկութիւնը նյիս աշխատին եւ ժիր  
գործունեութեամբ շարունակուի նաեւ յապա-  
գային նպաստելով զարդացման ազգային կը-  
թութեան:

Կ. Ա. Շառաբի: — Ամսայս 31ին լոնտանէն  
ընդունած նամակէ մը կ'իմանաբնաւել այս հայա-  
գէտ դիտնականին մահը Առ այժմ մանրամաս-  
նութիւնք պահանջնէ, կը խոսանանք յետոյ ըն-  
դարձակագնն սրբէ այս ժիր եւ արդիւնալից  
գիտնականին վրայ:



## Հ Ա Խ Ս Ս Ա Կ Ա Ն

ՎՈԼՃԵՄԱՐ ՊԵԼՔԻՆ ՆՐՈ ՔՏԸՆ ՍԵՊԵԳԻ  
ԱԲՉԱՆԵԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ալաբեմար Գելք գերմանացի համայսչն  
1891ին հրատարակութիւնը նախագծեալ ըստ՝ Ալեքսանդրովիլ նահանգներուն, եւ Ցամկաս-  
տանի՝ կարնց եւ Վանայ կուսակալութեանց մէջ  
հնագիտական երկայն ուղեւորութիւնն մ'ըրած  
էր (իր 5000 քիլոմ. մէծաւ մասամբ ձիով) եւ  
հետեւեալ տարսոյն ապիլի ամսոյն մէջ Պերլինի  
մարդաբանական ընկերութեան տեղեկութիւնն  
տուած էր իւր այս ուղեւորութեան ատեն գտած

գեռ անծանօթ 3 և սեպագիր արձանագրու-  
թեանց վրայց: Այս սեղեկութիւններէն քա-  
ղելով հետեւեալներն հու կամփոփենք:

Ալաբեմար Գելք իրեն գլխաւոր նպա-  
տակ դրած էր Անայ արձանագրութեանց  
նման արձանագրութիւններուն հիւսիսային վեր-  
շն սահմանը գտնել: ասոր համար կաւկա լի-  
րանց եւ Երասմի գետին մէջ եղած բարձրա-  
գաւառներն ամէն կողմ պողութիւն մանր զնեց:  
Էլեղապեթոփոյ նահանգին մէջ՝ Կէքըայ լճին  
արեւելքան կողմը կուր եւ Երասմի գետերուն  
միջավայրն ըրած շատ խողարկութիւններն ապ-  
արգին եղան: Աւելի յաջողութիւն ունեցաւ  
Երիւն գաւառին մէջ, ուր Կէքըային հարաւ-  
ային արեւելքան ժայռոտ ափանց քով՝ Սակալու  
գիւղին մօտ 12 տողով արձանագրութիւն մը  
գտաւ, սակայն դժբախտութեամի շատ աղաւա-  
ղուած ըլլալուն չկրցաւ օրինակել: Ասոր տեղ՝  
Նյոն լճին ափանց մօտ եղած Ալամալուի եւ Օր-  
տագլուի ծանօթ արձանագրութիւններն օրինա-  
կեց, արդէն եղած ընցօրինակութեանց վրայ  
կարեւոր ուղղութիւններ ընելով: Կէքըային  
հարաւային եղերաց վրայ գտնուած հնութիւն-  
ներէն համայսչ ճանապահհորդը կը մակարերէ  
որ հոն հին ժամանակները երեւելի քաղաքները  
եղած պիտօր ըլլան եւ կը յուսայ որ գեռ շատ  
սեպագիր արձանագրութիւններ գտնուին հոն՝  
եթէ ինամով խողարկութիւններ ըլլալին: Կյան  
լճին հիւսիսային աւելի անմերձնեալի ափունքը  
գեռ քննուած չեն, կ'լսէ, որ կարող ըլլայ հոն-  
տեղուան արձանագրութեանց գյուղեան վրայ  
խօսիլ: Երասմի, Ալեքսանդրովիլի, Արփաշարի եւ  
կարսի մէջ եղած բարձրագաւառների վրայ ոչչափ  
այ մօն իտուզարկութիւններ ըստ՝ չկրցաւ ար-  
ձանագրութիւն մը գտնել, ասոր համար կը  
կարծէ որ Ալեքսանդրովիլին հիւսիսային արեւ-  
մուեան կողմ իրը 9½ քիլոմետր հեռու եղած  
գանլընա գիւղին մօտ Աստ բերդին ժայռերուն  
վրայ փորուած արձանագրութիւնն ամենէն հիւ-  
սիսային ըլլայ: Եւ իրօք, կ'լսէ, չէ կնար հաւա-  
նական ըլլալ որ Արգիստին թագաւորն, որն որ  
հոն ինչպէս նաեւ Օրտագլուի արձանագրու-  
թեան մէջ իւր յաղթութիւնները կը պատմէ,  
աւելի վեր՝ կուր գետին լեռներէն անդին գա-  
ցած ըլլայ: Սարգաւարշը մօտ (կարսէն կարին  
տանող ճամբուն վրայ) գտնուած արձանագրու-  
թիւնը, որն որ ետքէն Ցիղիսի կաւկասեան թան-  
գարանը տարուած է եւ շատ աւրուած ըլլալուն  
գիտութեան համար կորսուած կը համարուէր,  
գելք կրցած է ըստ մասին կարգաւ. եւ կ'լսէ թէ